

ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒԽԻ ՈՒԽՈՒՑՈՒՄԸ ԸՍ ՀԱՄԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒԽ

Բ. ԳԼՈՒԽ

ԹԱԴԱԿԱՌՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

(Ծար. Սիսի 1935, էջ 44 էն)

Ուրեմն Յիսուս, խռոտացուած ՄՌԱՄԻԱՆ, կը կատարէ ամբողջ արարողական կարգը՝ ինչպէս նաև բարյական օքէնքը։ Ան կը կատարէ զանոնք, զանդի կը վերանորոգէ զանոնք, եւ ոչ թէ որովհետեւ անոնց զրայ ուրիշ պատուէրներ կ'աւելցընէ։ Ասոր համար է որ կատարիլով զանոնք, թէ մին եւ թէ միւսը, կ'ընդգրկէ և միութեան կը վերածէ զանոնք։ Արդարիւ, Քրիստոսի մէջ կ'ընկլուզուին օքէնքը, Աստուծոյ կամքը որ մարդուն կը պարտագրուի, և ձէսը, մարդէն առ Առատուած զերընծայուած պարզեց, որոնք, երկուքն ալ, իրենց կատարումը կը գտնեն սիրոյ մէջ, որ Աւետարանին արքայական առանձնաշնորհն ու պարտականութիւնն է։ Սէրը միթէ ճշմարիտ հընազանդութիւնը և նոյն ատեն ճշմարիտ ընծայաբերութիւնը՝ այսինքն բարյականի եւ կրօնի խտացումը չէ։ Բայց իւնդիրը պաշտամունքի՝ զրայ լլայ կամ վարուց կանոններու, այդ մանրամանեալ պատուիբանները կը գաղրին գոյսութիւն ունենալէ՝ իրենց կատարումին իրողութեամբ նոյն իսկ հետեւանքներու կը զարգանան կարծեն սերքին չարժումով մը, ազդեցութեանը տակ այն սկզբունքին որ սիրտերէ ներս կը թափանցէ եւ կը կերպարանափոխէ զանոնք։

Ամենօրեայ փորձառութիւնն առնեած օրինակ մը պիտի պատկիրազարդէ այս զիտողութիւնը ։ Երբ մանուկ մը կ'ուղենք կրթել, չենք կրնար բանականութեան խրատներուն համեմատ ուղղել զայն։ Անիկա յաճախ կ'ընդունի կրամաններ, զորս ստիպուած է կատարել, առանց հասկնա-

լու զանոնք։ Խոհական գաստիտրակրութեան նպատակն է միւտ ստեղծել նախ այնպիսի ունակութիւններ, որ մանուկը կամ պատանին պաշտպանեն չարին զէմ։ Բայց այս առաջին աստիճանը, որքան ալ անհրաժեշտ լլայ, անբաւուկան բան մըն է։ Տըղան ո'րչափ մեծնայ՝ պէտք է ո'յնչափ աւելի բարձրանայ այդ զանազան յանձնարարութեանց սկզբունքին, եւ որքան աւելի սերտիւ ըմբռնէ զանոնք իրենց գործարանաւորութեանը մէջ, այնքան աւելի լաւ կերպով կը գործադրէ զանոնք, ոչ թէ նմանութեամբ կամ սովորամոլութեամբ, այլ անձնական համազումներու ոյժով, այսինքն սրտանց։ Կրաւորական հնագանդութեանն անիկան կ'ենէ խորհրդածեալ եւ կոմուոր գործունէութեան, մինչեւ որ շարժի ազատութեամբը չափահասին, որ, պարտականութիւնը ճանչնալով և անոր նկատմամբ յարգանք զգալով, այլ եւս պէտք չունի մանրամասն պատուէրներու, որոնցով կ'ողողէին զինքը իր մանկութեանը միջցին։ Օքէնքը կը մարմնանայ անոր զարմունքին մէջ, զանդի կենդանի է անոր մէջ։

Այսպիսի է ահա այն ուղղութիւնը զոր Փրկիչը որդեկրած է իր թագաւորութեան վարչութեան մէջ, եթէ Հին Ռւսութիւնը իր ժողովուրդը խնամակալութեան ներքեւ կը թողուր, ինչ որ անոր տուած իր օրէնսդրութեան ձեէն կը հասկրցուի, հոգեոր չափահասութեան թուականը կը բացուի Քրիստոսի երեւումովը, Ուրեմն երբ Փրկիչը շաբաթին և օրինական սրբութիւններուն ջնջումը կը յայտարարէ, նոր սկզբունքն է որ կը հաստատէ, երբ ընդհակտուակն օրէնքին խիստ գործադրութեան վրայ կը պնդէ, պատճառն այն է որ հոգիի կրօնը իր պատմական տեսակէտին կը կապէ, քանի որ պէտք է սկսիլ — վերև ցուցուած հղանակով — նախ գործքով հնագանդութեանը, յետոյ, անցնելու համար սրտի շնորհաց։ Ի՞նչպէս, արդարէ ամենէն քիչ մերժողը ամենէն շատ պիտի տար, եթէ մարգիկ նոյն իսկ Յաւիտենականին չեն ըներ մանր բանհերութիւնին զիշումներ, ի՞նչ իրաւունքով կը կարծեն սիրել զայն այնպէս ինչպէս Յիսուս կը պահանջէ։

Այս է ահաւասիկ Տիրոջը իր աշտ-

կերտներուն ըրած ուսուցումին բանալին։ Նշանաւոր այն խօսքին մէջ զոր կը վերլուծիմ հօս (Մտթ. Ե. 17, 18), Քրիստոս ամէն բանէ առաջ կը մատնանչէ անձուկ այն յարաբերութիւնը զոր ինքը կը պահէ իր Աւետարանին և օրէնքին միշն։ Ոչնչ աւելի պատեհ էր քան հաստատութիւնը այդ գաղափարին։ Հարսանիկան խնճոյքի գինաբուքին մէջ, փեսաւէները չէին կրնար փորձուիլ չհասկիալու Փրկչին բարոյական խստութիւնը։ Տեսակ մը բնական ձգտում կայ մարդուն մէջ՝ արհամարկելու փոքրիկ պատուէրները, առանց սակայն տիրանալու կեանքի բարձրագոյն խմատին, մերժելու անցեալը իր անյարմար կածուած պատուէրներով։ առանց սակայն ենթարկուելու ապագայի նոր օրէնքին։ Միթէ հակօրինասիրութիւնը չէ որ գարանած է Քրիստոսի նկեցեցոյն ճամբուն վրայ միշտ, կրօսական խմորումի և տագնապի բոլոր գարաջաններուն։ Հիմակ ալ, ամէնէն թնդածայն զարթումներու ծածկոյթին ներքեա ան չէ՞ որ կ'երեւ միշտ։ Սկիզբի ժամանակներուն մէջ նուկ, Պօլոս ինքն է որ կ'արտասանէ, յետոյ ձաղելու համար սա ամբորյ և ամբարիշտ խօսքը։ Ամեղիցուք, զի շնորհքն բազմացին» (Հռով. Զ. 1. Գ. 8)։ Արդ, յետոյ այնքան անգամներ յայտնուած վտանգը նոյնքան գոյ էր նաև Փրկչին երկրաւոր զործունէութեան միջացին ալ։ Տղաքներուն առջն, որոնց թիթեամուռթիւնը կրնար զիբենք մղել շուտով ձերքազատուելու, Յիսուս կը պնդէ օրէնքին անյեղ նկարագրին վրայ։ անիկա պիտի ջնջուի։ այո՛, բայց երբ զուք զայն բոլորովին զործադրէք. ու ասիկա՞ միշնէ փերջը. այսպէս կ'ուզէ թագաւորութեան արդարութիւնը։

Միայն թէ ի՞նչ բանի մէջ կը կայանայ սատուածային պատուիրանին այս գործազրութիւնը։ Այս է որ համահականները կը ցուցնեն մեծ գիրեարգ, առանց սակայն յօրինուածեալ պատախան մը տալու այս հարցումին։ Քրիստոս, հարկ իսկ չկայ ըսելու, գարոցի պետ մը, աշխատախուցի տեսաբան մը չէ, ալ աւելի չէ երկրաւոր ընկերութիւն մը կազմակերպելու հստամուտ օրէնսդիր մը։ Տարակոյա պելու հստամուտ օրէնսդիր մը։ Տարակոյա չկայ թէ իր խորհուրդը լիցունկ է և զեշէկ չկայ թէ իր խորհուրդը լիցունկ է պահանջներէն։ իուն

ան. պէտք է սակայն ի լոյս հանել զանոնք և յատկացնել ի պէտս այն քաղաքակրթութիւններուն, որոնց մէջէն կ'անցնի և զորս կը հարստացնէ քրիստոնէութիւնը։ Տիրոջ խօսքերուն մէջ իդուր պիտի փնտուէիք քաղաքական իմացում մը, տընտեսագիտական զրութիւն մը, կամ քաղաքայքին իրաւագիտութեան մը մնէ զիծերը։ Թէկ իր ուսուցումը ոչ մէկ բան կը տարամիրծէ այս ամենէն, թէկ Աւետարանը նոր և արգուանդ լուծումներ կը ներշնչէ այս այլազան տիրոյթներուն համար, և սակայն Յիսուս ոչ մէկ մասնաւոր պաշտօն չունի այս խնդիրներով զբագելու, այլապէս ընդարձակ է մոնր հորիզոնը։ Երկնիք թագաւորութիւնն է իր տկանարկին հաստատուն առարկան։ իր տեսակէտը այլամիրծօրէն գաղափարական է։ Ա՞չ ապաքէն իր միակ վարուց կանոնն է։ Ամենակալին երկրի վրայ զործադրուող կատարելու թիթւնը։ Հատեարար, թէկ ամասնական յարաբերութեանց վրայ կը խօսի, զոր օրինակ, ամուսնաթողութիւնը արգիւլու համար է միայն այն։ Երկրաւոր զործերու վրայ՝ Աստուծոյ վրայ հաւատք եւ անոր բարութեան մասին վստահութիւն յանձնարարելու համար է այն։ հարստութեանց վրայ՝ անոնց անօգուտ ըլլան ու վտանգները ցուցնելու համար (Մտթ. Զ. 19–20, 24. Ղկ. ԺԲ. 33, ԺԶ. 9–15)։ Քրիստոսի արքայական պաշտօնն է զմեզ մօտեցնել անտեսանելի բաներուն։ ուրիշներուն զործը պիտի ըլլայ Աւետարանը կրցածնուն չափ յարմարցնել աշխարհի վրայ երկարածուող գործունէութեան մը պահանջներուն Յիսուսի պաշտօնին եւ կահանքին միակ նպատակն է փերկել հոգիները, Աստուծոյ մօտեցնելով զանոնք։ արդ, տիրող ձեւապաշտութեան հանդէպ, ստիլովազական էր, ամէն բանէ առաջ, զուրս ցայտեցնել թագաւորութեան հոգենը նըշկարագիրը. այս պատճառու Տէրը առաջն զայրէկանէն ասոր կը նուիրուի։ Այս պիտի է ներշնչող գաղափարը լերան քարոզին, որ, զննազան պատուէրներով, Կ'աշխատի մեղաւորը երեւալիքն — որ սիրելի է իրենց — բերել իրականութեան, որուն լիցաթիւնը զիրենք կ'ահարեկէ, եւ արտաքիրնեն ներքին կեանքի պէտքերուն, բաւն արգարութեան պատրանքներէն՝ ի-

րենց Աստուծոյ հետ յարաբերութեան ճշշգրիտ ծանօթութեան:

Այս իմաստով է որ Յիսուս, առանց իրուպութիւնը գտաելէ Հրաժարելու, ըգգացումին վրայ կը տարածէ սպանութեան, չետքեան մովսիսական արգելքը (Մտթ. Ե. 21, 22, 27, 28), կ'արգիլէ երգումը, իրեւ խօսքին և մածումին միջն անհամաձայնութեան գաղափարը արթնցնող բան մը (Ե. 37), ողորմութիւնան և աղօթքին մէջ կը տեսնէ գործեր, որոնց արժէքը կախում ունի սրտի տրամադրութիւններէ (Մտթ. Զ. 1-6). Պէտք է որ մտքին ուղղութիւնը մէկ ըլլայ, վաճանգի ոչ ոք կընայ երկու տէրերու ծառայել. արդ, վարմունքի անգեղութիւնը կընայ ձեռք բերուիլ շարունակարար ընելով այն միայն, ինչ որ հաճելի է Տիրոջ Աւստի, վտանգը՝ զոր մատնանիշ կընէ մանաւանդ Յիսուս, հարստութեան ցանկութիւնն է, անկէց յառաջ եկած բոլոր անհանգամտութիւններով և երկաւոր հոգերով միասին (Մտթ. Զ. 19-21, 24-34, Ժ. 22, Ղ.ս. Ի. 34). Նոյն իսկ ընտանեկան համակրութիւնները յանցաւոր կը գառնան, երբ արգելք կը դառնան այն հաստատուն տենչանքին, որ պարտի մէկի մարզը զէպի իր Աստուծը (Մտթ. Ժ. 37, Ղ.ս. Ժ. 26):

Բայց ի՞նչ անուն տալ այն այլամերժ և ընկլուզող զգացումին, որուն մղումին տակ Քրիստոսի աշակերտը մարմով եւ հոգուով ինքնինքը կ'ենթարկէ իր վարդապետին ծառայութեան:

Լեռնա քարոզին մէջ Յիսուս արդէն կը պանծացնէ գերազանցութիւնը աւետարանակոն սիրոյ, որուն գործադրութիւնը կը հրամայէ նոյնիսկ թշնամիններուն հանդէպ (Մտթ. Ե. 43-47): Ճշմարիտ է թէ այս հատուածը շատերու մէջն մէկ պատուէր մը կը թուի յիշել հոս. սակայն համադրութիւնը կը կատարուի այլուր, երբ, փարիսեցիններու պատասխանիրգ, Քրիստոս միակ պատուիրանին մը կը վիրածէ Աստուծոյ ամրող օրէնքը: Վստահութեան, հնագնութեան պարաւորութիւններ, ընտանեկան և ընկերային պարաւանութիւններ ամէնքը միասին կ'երթան կը համառատուին սիրոյ մէջ, այս հզօր կապին մէջ, որ մէկ խուրձի մը մէջ կը փնջէ բոլոր մարդերը, մասնացի դանոնք

ամէնքը իրենց Աստուծոյն կը բերէ: Ինչ որ եսականութիւնը ցրուած է, սէրը կը հաւաքէ, իրականացնելով զգացումներու այն ներդաշնակութիւնը, որը կը պահանջէ աւետարաննական օրէնքը: Սէրը գերազոյն կատարելու թիւնն է (Մտթ. Ե. 48, հմտ. 44-45): սէրը մէկ լուսաւոր վատարանի մէջ կը կենդանացնէ աստուածային արդարութիւնը, վասնգի, միթէ միզի կուտայ ճշմարիտ արդարութիւնը, պատճառն այն է որ ամէն բանէ առաջ Աստուծոյ մէջ կ'ապրի ու կը փայլի ինքը: Թրոփհետեւ Ամենակալին կատարելութիւնը կ'արտայայտուի սիրոյ — սուրբ սիրոյ, մեղքին յազմաղ սիրոյ մէջ — մեր կետնքին կանոնն ալ պէտք է սէրը ըլլայ: Այդպիսի է վիճապետը, այդպիսի պէտք է ըլլան նաև իրեն հաւատարիմները: «Եղիրուք կատարեալք, ըստ է շնորհաց ուխտին միջնորդը, որպէս և Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է» (Մտթ. Ե. 28):

Ժ. Պ.

ՄԵՍԻԱԿԱՆ ՊԱՂԵՍԻՆԻ

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Պաղեստինի ճակատագիրը կապ ունեցած է միշտ ընտրեալ ժողովուրդի ճակատագիրն հետ: Շատ կանուխին Սոլը երկիրը մասնայատուկ զիրք մը գրաւած է բաղդամամբ երկարունակ միւս երկիրներուն: Ենովան մասնաւորապէս բարեկը ներով լիացուցած է այս ոգութիւն երկիրը, որ սահմանուած էր իր մէջ ամփոփելու և պահպանելու աւետաց որդինները: Եղնթաց ժամանակաց Պաղեստինի ճակատագիրը անբաժան եղած է իր մասկիններու ճակատագիրէն: Եթէ մոլովուրդը իր անհաւատարմութեամբ ենթարկութիւնուածներու, երկիրը կ'երաշատանառ ու մանցուզամեց կը զառնար, իսկ եթէ ժողովուրդը զարձի գար, այն ատեն երկիրն ալ կը վերստանար իր նախկին բարգաւաճ զիճակը:

Խորհութիւն համար այս հոգեկան իրականութեան զարձ պիտի ըլլար, անխստելիորէն, մեմական շրջանը՝ Ապագայ ամէն այլ հրաշալիքները նկարագրուած են արդէն մարգարէններու զուտածներուն մէջ, զորս պէտք է իմանալ ոչ թէ տառական ԱՐԱՐԱՐԻ @ըրդականի իմաստով: